



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹԻՒՆ

(Միջին Մշխթարայ մահուամ 176րդ տարեղարձն առ.թիւ)



ԲԿԻՒՂԱԾ յարգանքի
և սիրո չերմ զգաւ-
ցումներով, ցողալից
փոնչ մը ծաղկներ
ձեռքերնիս, ինկեւէի
շլրմին մօտենանք այն
հյակատ Հայուն՝ որ

խարհային ուշաղրութիւն մը. ճաճանչալից
է անոր գործը, որ 175 տարիէ ի վեր
ոսկի՞ կը ճառացայթէ դէպի բոլոր լուսա-
ւորչածին որդիները, որոնց ճակտին Հայ
անոնն է զրացմուած:

Թո՛ղ զոռան կուսակադէզ ամպեր, ու
Միկիթար՝ անարգել՝ պիտի լսեցնէ դար-

ձեալ իր արծաթի փողը: Թո՞ղ մոնշէն
փրփրերախ ալիքները փոթորկայոյզ ծո-
վերու. Միկիթարայ նաւը զիտ քաջարար
ակօսել զանոնք՝ օգնութեան կոչելով «Ա-
սաւուկան Ասոգ»ը: Նոյն իսկ ամենի մըր-
բիկներ պիտի չյաջողին տապալել անոր

աստուածաշէն ամրոցները պրութեան և
զիտութեան, վասն զի երկնաւոր թագուն-
ոյ «Եղիշի»ին վրայ հիմուած են անոնց:
Պիտի փորձեն արատել անոր զեղափայլ
պատմուածնը. պիտի համարձակին լափ-

լիքել անոր ատոքատեսիլ դաշտերը. Մ'ին-
թար անառկ բերզ մըն է, զի Մայրենի
Աջն իր վրան է:

Ի զուր չէ կոչուած մեր եր. Հայրը
«Երկրորդ Լասատրիլ Ազգիս»: Եթէ սահ-
մանուած ըլլար ան լոկ իրը անհատական
գործիչ, որով և անսերունդ շառաւիդ մը
լինէր, միշտ իրուով պիտի ֆառաւորուէր
Հայութիւնը, միշտ իրեն
երախտապարս պիտի աի աի
մար մէն մի Հայորդի:
Բայց Նախանամութիւ-
նը այլապէս կարգադրեր
էր, պիտի զործէր ինքը,
պիտի զործէր իրեններո-
վը, Երևակայենը վայր-
կեան մը հեռուէն. ար-
շաւող լեռնակուտակ ա-
լիքներ, որոնք դէա այս
կողմը պայքարի կը վա-
զն։ Խաւարի բանակի
էր ան. բայց Միթիթար
պատառեց զայն Կսոռ-
ծոյ օգնութեամբ, ու փայ-
լեցուց նորանոր շոշո-
ղուն աստղեր՝ Հայրենի
երկնակամարին վրայ:

Եւ իրօք ովկ կրնայ
ուրանալ, եթէ չունենա-
յինք զՄիթիթար՝ ո՞րասու-
դաքէտը կարող պիտի
ըլլար ցուցնել վերջին
երկդարեան շրջանիս ցո-
ւացող աստղերը:

Միթիթար այն կա-
մուրջն է՝ ուսկից հա-
զորդակցութեան կը մըտ-
նենք մեր Նախինեաց հետ: անիկա՝ ուստու-
մով մեր խաւարի անդունդէն՝ առ միզ գ-
փոխանցեց մեր հին Հայրերու, Մատե-
նազիրենիրու չընաղ ու քարմարեղուն բեր-
քերն ու գանձերը: Այդ կամուրջին անցան
առ մեզ լուսաւորիչ իր Որդուովք և թո-
ռամբը, Սահակ, Մեսրոպ, Եղիշէկ, Կորիւն,
Եղիշէ, Խորենացի, Դաւիթ Անյաղի, Նա-
րեկացի, Ներսիսեանց ու զետ երկար շարք

մը նախինին մատենազիրներու՝ սրբութեան
ու զիտութեան լուսավառ ջահերով:

Բայց անոնց պատրանդաններուն առջև
ամենին առաջ և ամենին աւելի պիտի տես-
նուի նա՛ ինըն Միթիթար, սփուլու իր ջեր-
մազին երախտազիտութիւնը այն բարեաց
փոխարէն զորս անոնց ըրած էին իր
հոգւոյն, իր մոցին: Եւ միթէ չնորհա-
պարտ զգացումներու ա-
պացուց չէ իր հիմնած
Միթարանութիւնը, զոր
սահմաններ է զարուց ի
դարս ծառայելու անոնց
փառքի ծաւալման, ա-
նոնց հայրենանուէր զոր-
ծոց շարունակութեան՝
ի նպաստ Հայ ժողովրո-
ղին:

Ներուի մեզ բսել, որ
մեր Նախինից եւս յատ-
կապ էս զիրկընդիման
ողջագործուած պիտի ըլ-
լան՝ իրեն փոխարարձ
շնորհակալու թէւն՝ ի-
րենց հաւատարմին և սի-
րելի Աշակերտին Միթի-
թարյա հետ, անոր մա-
տուցած և տուջազդրած
անգին ծառայութեանց
համար:

Հիմնազրիս հանհէպպ
անշուշտ որդիքական ա-
մենամեծ պարտականու-
թինը Ռեփումիս կը վե-
րապահենց:

Եւ յիրաւի, Տարե-
դարձի սոյն անման Յի-
շան մեր պահանձն Տա-
շտակիս, ի պասկ անոր սրբանուէր Տա-
մով մեր խաւարի անդունդէն՝ առ միզ գ-
փոխանցեց մեր հին Հայրերու, Մատե-
նազիրենիրու չընաղ ու քարմարեղուն բեր-
քերն ու գանձերը: Այդ կամուրջին անցան
առ մեզ լուսաւորիչ իր Որդուովք և թո-
ռամբը, Սահակ, Մեսրոպ, Եղիշէկ, Կորիւն,
Եղիշէ, Խորենացի, Դաւիթ Անյաղի, Նա-
րեկացի, Ներսիսեանց ու զետ երկար շարք



Միթիթար կ'սեծայէ իր որդիքը
(Gavagnin. - Նկար Մատորան Նորենեցը. է)

մոցէն, իր սքանչելի առաջինութիւններէն, իր անմահական գործերէն, յորդոր և կը կարսիոյ կանգնիլով իր ետևէն ընթանալու ի դիր և ի դժուար՝ Ազգիս լուսաւորութեան համար:

Վայրկեան մը. կարծես ծայնակցութիւն մ' է որ կը լսենք անդրաշխարհեան շերբիներէն ալ. կարծես պատկեր կը կարկառն՝ մեզմէ ի սպա հետացող Միթթարայ բոլոր արժանածառանգ որդիները; Ագնոց, Աւետիքնան, Զամշեան, Խնձրեան, Աւգերեանց, Բագրատոնի, Հւերմիւզեանց, Ալիշան, Քաջոնի, Զարդանալեան ու զետշատ մը զրական նշանաւոր գործիչներ Միթթարայ Ուժատէն, Բայց պատկառելի շարքը դեռ չի վերջանար. անոնց օրակառած են մի և նոյն ոսկի շղթայով այն ամէն Միթթարեաններ որոնք անճանաւոր վաստակած են՝ միշտ ի պատաս Ազգիս լուսաւորութեան՝ իրեւ Ծեսուչ, Գործակալ, Դաստիարակ ի վասն և յազգիս, Միտրոնար, Ուսուցիչ և այլն. — այս կրիզակ դասերը՝ Հիմնադրիս ձեռնարկած պատկին ակնախտիդ հիւսուածքն առաջ տարին իրենց գոհար գործերուն բոյրով ու փայլով:

Անստարակոյս ոչ նուազ անմեռ ու պըտագին են ամրող Հայութեան երախտագիտութեան ծաղիկները՝ ի զարդ պաշտելի շերմին Միթթարայ. Ես ստուգի աւելի ուր պէտք է փնտուել պատճառն՝ այն հըպարտութեան ու խրոխտանցին՝ զոր կը զգայ մէն մի հայ, տեսնելով իր համեմատական թիւին դիմաց անհամեմատ ճոխ գրականութիւն մը, որ — զէթ այդ տեսակչուով — յարգանք կը վայելէ Եւրոպայի առջեւ:

Ազգակիցներ, կը կրիզներ, միշտ Միթթար պիտի ելլէ դիմացինս:

Թերեւս չափազանցութիւն համարուի, բայց մենք չենք նահանջեր ըսելու. Արդի Հայ գրական գործիչները, կամ լաւ ևս՝ վերջին մեր երկդարեան ազգային գրականութիւնը, ուղղակի կամ անուղղակի, զարդնուած ու կազմուած է Միթթարայ Վայրարանին մէջ. և կամ, թէ թէ շատ,

անկէ առնուած է կրակն ու բոցը: Ուրեմն մեր արդի Մատենագիրները, Բանաստեղծները, Թարգմանիչները, Հրապարակագիրները՝ Միթթարայ աղօերակէն բան մը ծծած են միշտ:

Այսո՛, պարտականութիւնն այլևս համազային կը զանայ:

Բայց շեշտելի կէտ մը հոս:

Մեծ Ուրաստացին ինքզինցն, իր ամրող Ուխտը Ազգիս ընծայելուն մէջ ոչ մէկ ձեռնապահութիւն ըրած է. պէտք չէ՞ ուրեմն որ մի և նոյն կերպով ըլլայ արտայայտուած երախտագիտութիւնը, մինչեւ իսկ անհատներու կորմանէ: Անարդար պիտի ըլլայ ուրեմն Միթթարայ արդանիքը սեղմելու, սահմանափակելու ջանքը: Ժլատութիւն է անոր հանդէպ, երբ, զոր օրինակ, կ'ուզուի թուարանական հաշիներով լոկ զնահատելի բացցնել Հիմնադրիս բազմարդին որդիներէն մէկ մասին զովելի զրակն զործունէութիւնը, թէպէտև մեծապատին գրադատին կողմանն նոյն իսկ գործածուի անպատշաճութենէ խոյս տալու սովորեալ բանաձեռ մը. (տես «Հայրենիք» ամսաթիրթ, 1920 գետըրուար, իսկ անդին կարծես իր անորոշ տարբեր դիտուին զնանագան պաշտօններով ծանրաբեռնուած տեսուչներ, զործակալներ և այլ ամէն պաշտօննեաներ, որոնց անուղղակի՝ բայց էական մաս մը կը ստանձնեն իրենց Եղբայրակիցներու գրական երկասիրութեանց մէջ: Պէտք է գիտնալ, որ Միթթարայ որդիք կարեւոր զործակցութիւն մ'ունին իրարու: Ինչ հարգի ուրեմն աս աւելորդ և անհարկի պնդումին. «Թուենց այդ անունները և ընթերցողը կը տեսնի, որ զուրսը ոչ որ է մացած», վճիր մը սակային՝ որ յանգէտս նոյն իսկ յօդուածազուին սխալ եղանակցութեան արդինք է:

Հանգա, միասիրոտ ու միահոգի, կղեր և աշխարհիկ, նուիրենց ամեննենիս համազային երախտագիտութեան մեր պատկերը առ Միթթար. անոր զործունէութեան վըրայ կազմապարենք մեր գործերը. ըմբռնենք ու մեզի իւրացնենք իր գործելու տեսակտները:

Ու եթէ ուզենք աւելի՝ որոշ ճանչնալ
մեր ընտրելի ուղեզիծ Աստվածոյ փառքին
և Հայութեան օգտին ու պատույն՝ Մը-
խիթար խայտանցով ցոյց կու տայ

Կրօնքի դրօշը, Հայրենիքի դրօշը:
Հ. Պ. Տառեան

ԲՈՆԱՌԱԴԻՐՈՒԱՆ

Ա. Գ. Ա. Գ.

(Օրորոց և Հոյոց ՀՀ)

Ազատ բառը յառաջ եկած է յունարէն
ձայուղ կամ աշակալէն, որոյ հանդէպ կը
զնէ Հայկազեան բառարան՝ «Սէր, սիրե-
լութիւն, որպէս հացիկրոյթք, կերակուր
արարեալ ի սիրոյ և միարան սիրով՝
մահատանի ի պէտք ողորմութեան աղքա-
տաց և յօժանդակութիւն հոգուց ննջեց-
լոց» և այլ։

Հ. Լըթէլը տաճանեւեթը յօդուածներով
կը խօսի անոր վրայ. հին արձանագրու-
թիւններ և պատկերներ ցանէ աւելի կը
ներկայացնէ. Առաջին մասը կը կազմէ
յուղարկաւորութեան ճաշը (les repas
funèbres), զոր հասարակօրէն մենք կը
կոչէնք՝ Հոգիաց, կամ սոսկ՝ Հոգոց. —
Վաղեմի ժամանակ՝ նախնից իրենց ննջե-
ցելոց համար ճաշ կու տային ներկաներուն
կամ հրամիրելոց և կը կոչէնք ուրեւոն,
եռքարտ ծեւնոն. իրենց զաղափարին մէջ
այս ճաշկերոյթը՝ մ'էք, որ հին
ըրբատնէական զարերուն ժամանակ գոր-
ծածական էր. Հնդկա-Երապական ցեղը՝
անյիշտակ ժամանակէ միշտ ունեցեր է
և հաւատացեր է յաւիտնական՝ անդենական
կենաց. մահը ոչ այլ ինչ էր բայց եթէ
առամանակեալ բաժանումն մարմոյ և
հոգուց և մկրնաւորութիւն նոր կենաց.
իրենց նախապաշարմանց մէջ ալ կը զբա-
նենք ճշմարտութեանս հաւաստիքը. Կը
բաւէ առ այս աչք մը տալ Ալիբասայ և
Վետայի բնճայուած գրեթուն. Հելլէն և
լատին ազգեր կը համարէն, որ հոգույն

մարմոն նիւթապէս բաժնուելէն ետքը՝ ի-
րնց մէջ կը մար բարոյապէս անլուծա-
նելի կապ մը: Վիրզիլ, Ովկիփոս, Պլինիոս
կրտսեր և այլք՝ զայս կը վկայեն մազի,
հին գերեզմանաբարերու վերտառութիւնը
զայս ցոյց կու տան, զոր օրինակ, Յուլ
est. — Hence situs est. Sit tibi terra
levis = Բարոք կայ. — Աստ հանգու-
ցեալ է. — Երկիր՝ բնակ լիցի թեթեւ և
այլն: Անդենկան կենաց համար իրենց
կարեռ իրեցը զէնք, զգեստ, անօթ մնուել-
ներուն մերձ կը զնէին. նոյն իսկ տուններ
կը կառուցանէին, կը զնէին ծառաներ,
փերիններ, ձիեր, աղալիին մը՝ որ իրենց
սեղանին ծառայէր, և որոշեալ օրերու
մէջ ալ կը տանէին զամբանարանը զինի,
և կը հեղուին, կը զնէին վրան կերակուր
և այլն: Այս գարաշշանին մէջ մնուալ-
ներու թագման հանդէսը անհրաժեշտ էր,
վասն զի սենեաններու երջանկութիւնը և
հանգստութիւնը աստի կախուած կը հա-
մարէն: Ամէն ընտանիք իւր որոշեալ օրն
ունէր և կը տանէր իւր հանգուցելցն հա-
մար մասնաւոր կերակուր, զոր կը կոչէին
manium յորա բառ կիկերունի, և կը
կատարուէր արարողութեանի մը: Տակիտոս
և Տերուուղիանս կը նկարագրեն իրենց
ժմանակի այս սովորոյթը. վերջինն կ'ըսէ,
թէ «Ոյտ կերակուրը կը տանէին իրակա-
նակապէս և բացարձակապէս մնուալին հա-
մար... կաթը և զինին կը հեղուին զերեզ-
մանին վրայ. իսկ մասնաւոր խոռոչէ մ'ալ
ներս կը մոցնէին հաստատուն կերակուր-
ները, և ինչ որ կը զնէին անոր համար՝
կ'այրէին զայն ամբողջովով, որ հեղուանի
մը մասն չառնոյր անկէ, և առանձին ա-
ղերս մ'ալ կը մատուցանէին ննջեցելոյն,
որ ուսէ և ըմկէ իրենց նուէրը: Մնկնելու
պահուն կը թողարկին պնակներով կաթ և
կարկանդակ զամբաններուն վրայ: Ալտի-
կէի, կիւկլադայց, Թրակիոյ և փոքր Ասիոյ
կողմերը կը զտնուին այս պնակներէն և
մնուելոց ինջոյքին նկարներ քարերու վրայ
և որմանկարներու մէջ: Հիմայ անզամ Յու-
նաստան և փոքր Ասիա, սոյն կամ սակաւ
փոփոխութեամբ, ննջեցելոց ինչոյքը կը